

Հետեւեալ օրը, Ռընէ նախորդ գիշերուան դէպքն իմանալով խնթեցաւ:

Այս պատմութիւնը ինծի ըրած առեւնին Ռընէ բժիշկին հետ կրկին անցաւ իմ առջեւէս, և ուղղակի ինծի մօտենալով,

— Գաղտնապահ եղէք, Պարոն, ըսաւ, ինչու որ երբեմն թեթեւօրէն բառ մը կ'արտասանուի առանց նախատեսելու անկէ յտառէ զայլէք հետեւանքները: Ես մարդ մը կ'ը ճանչնամ՝ որն որ ամենէն աննշան գաղտնիք մը մատնած ըլլալուն համար, մէկ բառով կորսնցուց, եթէ ըսածինն ճշմարիտ է, իր երջանկութիւնը, իր պատիւը, իր կեանքը, իր բարեկամը, իր զաւակը, իր հարստութիւնը, իր ապագան, իր խելքը:

Աւ Ռընէ ճամբան շարժեակեց՝ մէկ մասը բերնին վրայ դրած:

Թարգ. Ա. Վ. ՍԻՐՈՒՆԵԱՆ

### ՎԵՆԵՏԿՈՑ ՍՐԲՈՅ ՂԱԶԱՐՈՒ ՎԱՆՔԸ

Նկարագիր Տրբոր Գոտնէ  
Ազրանի հունգարացոյն:

Վենետիկ քաղաքէն քիչ հեռու կը տեսնուի աչքի գարնոզ գեղեցիկ ու հրապուրիչ կղզին, Մխիթարեան հարց Արբոյն Ղազարու վանքը: Երբ օտարական մը Արբոյն Մարկոսի նաւամատոյցէն զրեթէ ժամուան մը միջոց կոնտոլայով ճամբայ ընելով կը մօտենայ վանքին, և կը տեսնէ կարմիր պատերով շրջապատեալ կղզին, մտքէն անգամ չ'անցնե՛ր՝ թէ ի՛նչ անպին զանձեր կը պահուին այդ խաղաղ լուծեան քնակավայրը: Օտարականին սիրտը կը յափշտակուի իրօք այդ պատերուն մէջ անակնունելի բանաստեղծական իմն լուծեանէն, և անմոռանալի զգացմամբ լեցուած՝ իրը յիշատակ յախտեանկան կը տանի հետը, զոր բաց յի վենետիկ Սուրբ Ղազարու վանքէն՝ ուրիշ տեղ չի կրնար գտնաւ: — Եւ ի՛նչ ըլլան ուրեմն այդ սրբավայրին հրաշալիքները, Արտաքուստ ուշի օւշով դիտելով կղզին՝ կարմիր պա-

տերուն ներսի կողմէն կը տեսնաս կանաչազարդ բարձր նոճիները, որոնց մութ կանաչ գոյնը միանալով իտալական բաց կապոյտ երկնքին հետ՝ իրը բնութեան հրաշալիք՝ կը գրաւեն օտարականին սիրտը: Կոնտոլէն դուրս ելլելով վանք մտած ժամանակը՝ մէկէն կ'իմանաս կղզւոյն յարգը և անոր մասնաւոր յատկութիւնները. կամարակապ ճերմակագոյն մաքուր սրան մը և դիւթական պարտէզ մը կը բացուի դիմացը, որոնց արուեստական պարզութեանէն զմայլած, քիչ մը կանգ կ'առնես, և զարմացմամբ չորս կողմէ նայելով՝ կ'ափշիտ կը մնաս այն խաղաղութեան մէջ՝ ուր քալուածքիդ մեզմ ձայնը միայն կը խանգարեն տեղւոյն լուծիւնը. ասով այն եզրակացութեան կու գայ մարդս, թէ աշխարհիս վրայ ոչ միայն աղուիկ և ճիգն կայ մրցանաց, այլ և խաղաղ լուծութիւն: Ահ որչափ գերազանց և հիանալի է բնութեան այդ տեսարանը: Այս գոհացուցիչ զգացմանց միջոց՝ վանքին դռնապանը քաղաքավար կերպով ընդունելութեան սենեակը կը հրամցնէ զհիւրը՝ տեղեկանալով միանգամայն անոր ազգայնութեան և լեզուագիտութեանը կողմանէ, որպէս զի ըստ այնմ շարժի հիւրընկալ քահանայ կանչելու: Եթէ գտնուի վանքին մէջ օտարականին լեզուն գիտցող կրօնաւոր՝ անիկայ կը ներկայանայ հիւրը ընդունելու և պարտցնելու վանքին ամէն կողմը: Մխիթարեան Հարց քաղաքավար են, հիւրասէր և համակրելի, մանրամասն տեղեկութեանց և քաջատրուի մեանք մասին ամենաճշտօտք, որով կը ջանան օտարականը ըստ ամենայնի գոհացնել:

Կրօնքին հիմնադիրը՝ Մխիթար Աբբան եղած է, որուն անուամբ կրօնաւորները Մխիթարեան կ'ըսուին: 1800ին մեծին նարուէնի պատերազմներուն ժամանակ Մխիթարեանց ընդհանրական արքան Ազոնց Գովէր հունգարահայն էր, զոր Սըրբազան Գահը 1804ին բարձրացուց յաթոտարքեպիսկոպոսութեան: Յիշեալ Ազոնց գերապայծառ՝ Գրանսիլվանիոյ հունգարահայ սերունդը՝ նշանաւոր աշխարհագէտ

էր և կենսապատում, որ հետաքրքրու-  
թեամբ տեղեկացանք մեր արժանաւոր և  
սիրելի հիւրընկալ վարդապետէն: Սան-  
դուխնընէն երկրորդ յարկը ելլելով, չորս  
կողմերնիս այլ և այլ պատկերներու հա-  
ւաքածուն ափշեցուց զմեզ. անոնց մէջ  
աչքերնուս զարկաւ հայ պատկերահանի  
մը նկարները, որոնք իրենց յատուկ գոյ-  
ներովը և երեւակայական զարեցութեամբ-  
նե՛ր՝ բոլորովին կը տարբերին Վենետկեան  
նկարչական արուեստագիտութենէ: չորսն  
ալ ծովային տեսարան են՝ աշխատասի-  
րութիւն հռչակաւոր Ալվազովսկի ուսա-  
հայ արքունական նկարչին: Այս ամէնը  
աչքէ անցնելէն ետքը մտանք թանգարա-  
նը, ուր որ ճարտնական, Չինական և  
Հնդկի հնութեանց հաւաքածու մը գտանք,  
որոնց մէջ նշանաւոր են և յարզի յախ-  
ճապակեայ և զէնքերու տեսակները, իսկ  
թանգարանին ըովի սենեակը, ուր որ կը  
պահուին արտաքին այլ և այլ զահակալաց,  
իշխանաց և բարձր աստիճանի անձանց  
կենդանագիրները՝ նշանաւոր է պատմա-  
կան նկատմամբ, որովհետեւ Լորտ Պայրն  
այդ սենեկին մէջ բնակելով սորուեր է  
հայերէն լեզուն. բանաստեղծին գրասեղա-  
նը, գործածած կաղամբար և գրիչները  
ցայսօր զգուշութեամբ և ամենայն խնամ-  
քով կը պահպանեն Միխիթարեան Հարք,  
նոյնպէս նաեւ երիտասարդութեանը իւզա-  
ներկ համակրիլի պատկերը: Մի և նոյն  
սենեկին մէջ է նաեւ օտարականաց գիր-  
քը, յորում իւրաքանչիւր հիւր կը նշա-  
նակէ իրեն անունը. ասկէ զատ կայ ու-  
րիշ գիրք մըն ալ բարձր աստիճանի մարդ-  
կանց համար, զոր օրինակ՝ կայսերաց, կայ-  
սրուհեաց, թագաւորաց, թագուհեաց, իշ-  
խանաց և իշխանուհեաց են. զոր նոյնպէս  
զգուշութեամբ՝ իբր յարգելի գանձ կը  
խնամէ միաբանութիւնը: Այս ալ գիտնա-  
լու է, որ բարձր աստիճանի անձանց մա-  
տենին մէջ եղած ստորագրութեանց թիւը՝  
քիչ շատ կը հաւասարի հասարակ մարդ-  
կանց մատենին մէջ եղած ստորագրու-  
թեանց թուոյն. ասով կը հետեւի, թէ օ-  
տարականաց մէկ մեծ մասը առաջնա-  
կարգի անձինք են:

Արքունեացմէ վանքը այցելութեան ե-  
կեր են Աղեքսանդր Բ. Ռուսաց կայսրը,  
Եղուարդ է. Անգղիոյ Թագաւորը, Փրե-  
դերիկոս Գուլիէլմոս Գերմանիոյ կայսրը,  
Գուլիէլմոս Բ. կայսրը, Իտալիոյ Թագա-  
ւորները և Թագուհիք: Վանքին մտերիմ  
հետերէն մէկն է Իտալիոյ հանգուցեալ  
Թագաւորին այրին՝ Մարգարիտա Թագու-  
հին, որ ստէպ կը յաճախէ ի վանս և  
այլ և այլ ընծայներով կը ջանայ միշտ  
վառ պահել իւր սրբը և մտերմութիւնը  
միաբանութեան նկատմամբ: Պաւերայի  
Թագաւորը Լուչովիկոս Ա. այցելութեան  
գալով՝ այն աստիճանի զմայլեր մնացեր  
է, որ իմաստալից բանաստեղծութեամբ  
յայտներ է սրտին զգացմունքը. հեղինակին  
ձեռագիրը խնամքով կը պահեն Միխիթա-  
րեանք ի յիշատակ յաւիտենական: Աւս-  
տրիոյ արքունական տանէն ալ 1815ին  
Ֆրանչիսկոս Ա. կայսրը վանք եկեր է  
այցելութեան. իրեն տիրապետութեանը  
ժամանակ և հրամանովը ընդարձակեցին  
Միխիթարեանք ներկայ կղզիին: 1851ին  
Ֆրանչիսկոս Յովսէփ Ա. մեր Թագաւորն  
ալ հանգուցեալ Եղիսարէթ կողակցին հետ  
հիւր եղած են վանքին, որոնց անուններն  
ալ ընդ այլոց Հունգարացի իշխանաց և  
իշխանուհեաց գրուած են բարձր աստի-  
ճանի այցելուաց մատենին մէջ: Չարմա-  
նայի է ամբերիկացւոց տարօրինակ պահան-  
ջը, որոնք ըստ իրենց հասարակապետու-  
թեանը, անունին էն ուզեր ուրիշ տեղ  
գրել, բայց եթէ թագաւորաց և իշխանաց  
համար նուիրուած մատենին մէջ, զոր  
բարեսիրտ Միխիթարեանք համբերատար  
սրտիւ և լուսութեամբ կը շնորհեն իրենց:  
Թանգարանէն դուրս ելլելով՝ մտանք  
գրատունը. արդարեւ հրաշալիք և պար-  
ժանք Միխիթարեանց, ուր որ երեսուն  
հազարի չափ տպած գիրք և ձեռագիր  
ամփոփուած են կարգով կանոնով. հայե-  
րենի մասը հաւաքածու մըն է, այսինքն  
ամենայն տեսակ երկասիրութիւնը հին ժա-  
մանակէն սկսեալ մինչև մեր օրերը կը  
գտնուին հոս: Գրատան մէկ կողմը կա-  
խուած է Ապտիւլ Մեհմետ սուլդանին ա-

### ՎԵՐԳԻԼԻ ԵՆԷԱԿԱՆ

Արամազ Հերման Ենեասին կը գրէ, որ հրամայէ Իտալիա մեկնել: Ենեաս զազո կը պատրաստէ նաւարկութեան կարեւորները, Դեղէ կասկածելով՝ կը ջննայ աղաչանքով և արցունքով զինքը շրջի Խորհուրդին:

« Գրեան, որդեակ, ձայն տուր փութով հովերուն

Եւ խոյացիր սաւառնաթիւ դէպ ի վար, Եւ Գարդանեան զօրավարին՝ որ ահա կարթեղոնի մէջ կ'ուռնայ հեղգօրէն Բախտէն շնորհուած քաղաքն անտես ընելով, Իմ կողմէս այս խօսքերն ըսէ փութապէս. Իր գեղանի մայրը տարբեր գաղափար Տըւս մեզ իր մասին, ստոր համար չէր Անշուշա որ դիպն իրկու անգամ ազատեց Դանայեցոց ճիրաններէն, գէնգերէն.

Նէ խստապառ որ ան ստակ պիտ' ըլլար Ըստաննելու այնչափ անշափ պետութեանց Մայր՝ մարտոզոր Իտալիոյ վարչութիւնն, Եւ ցուցնէր ինքզինք Տեկերեան վեհ արեան Արժանաւոր բողոք, ու սանձ զընելով Տիեզերքին՝ տար իրաւունք և օրէնք: Եթէ ոչ մէկ փառք մեծապանծ գործերու Չի վատեր իր սիրտը եւ չ'ուզեր քրտնելի Հրոչպակաւոր գործելու իր յիշատակի, Ինչո՞ւ խանտար իր Յուրոսիկ զաւակէն Հռովմէական պարիսպներն. Ինչ կը խորհի կամ ինչ յուսով կը տրնտրնայ դիւրիմ Ազգի մը մէջ, Եւ չի տեսեր Աստուան Չարմն ու դաշտեր Լաւիներեան: Նաւէ՞ թող, Այս է իմ կամքս. եզիր կամքիս դու թարգման: »

Ըսաւ, Եւ ան կը պատրաստուէր տանելու Ատտուածներուն Հօրը պատուէրն ի գըլուխ. Եւ նախ կապեց ութերուն տակ՝ ոսկեղէն թեւամոյկերն՝ որ կը թըռցնէ կը տանին Չինք թէ՛ ծովու, թէ՛ ցամաքի վըրայէն Հովին շունչին հաւասար սուր սըլանքով: Ու զաւազանն առաւ յետոյ, որով ան Դուրս կը կանչէ Գծոյքն տըծգոյն հողիներն, Եւ ուրիշներ կը դըրկէ մութ Տարտարուն. Եւ ուզածին պէս քուն կու տայ, քուն կ'առնէ, Եւ կը բանայ մահուան գոցած աշուրներն:

Անով հովերը վը վանէ, կը ճեղքէ կ'անցնի մըրդկուտ ամպրոպներուն մէջերէն: Եւ ան ահա կը նըշմարէ՝ թըռչելով՝ կատարն ու լայն կողերն հուժկու Արլափին՝ Որ զագաթնոն երկինքը վեր կը բըռնէ, Եւ իր զըլուխն եղևնաբեր՝ ծըրարուած Միշտ թըլփայորք՝ թուխ ամպերով՝ կը ծծուծի Հովէն, շողբէն, ուտերն են միշտ ձիւնապառ, Եւ կը վիժեն ծիրուն ծնօտէն յորք գետերն Ու մօրուքն է՛ պաղլորակով կարծր ու ձաղկ: Հնն նախ կեցաւ Հերմէս կըրիտ հողաթիւ, Յետոյ անկէ շետ դէպ ի ծով խոյացաւ, Նժման թըռչնոյն որ ձըկնաւէտ ժայռերուն Եւ ափերուն քովէն ցածէն կը թըռչի: Իր մայրենի պապին քովէն այդ կերպով

զատութեան հրամանագիրը (Ֆէրման), որով տանկատասնի մէջ ազատութիւն կը շնորհէ գործելու միաբանութեան ամենայն անձանց, յօգուտ տէրութեան իւրոյ և հայոց ազգին: Իրատան զարդերէն մէկն է ապակիով գոցուած 3000 տարեկան Մուսիա մը իւր յատուկ կենսագրութեամբը, և մեծին Նարոլէոնի որդւոյն փոքր արձանը, զործ Գանովա հնչակաւոր արձանագործին:

Այսչափ հրաշալիք տեսնելէն ետքը, որոնց վրայ մանրամասն տեղեկութիւն առնելով մեր պատուական և համակրելի առաջնորդ վարդապետէն, ելանք գրատունէն և մտանք սեղանատունը, ուր որ վենետիկ նկարչական դպրոցի երեկելի հեղինակաց պատկերները տեսա՞նք. նոյնպէս նաև կրտսեր Բայմայի մէկ նկարը եկեղեցւոյն մէջ: Տպարանը մտնելով՝ փոխուցաւ յանկարծ երեսին գոյնը մեր առաջնորդ կրօնաւորին, կրօնցոյց իւր հեզահամբոյր կերպը, դիւցազնական ծիծաղ մը տրեքց երեսին վրայ մտան յաղթական իմ զօրավարի. ասով իմացանք թէ կրօնաւորաց քրտնաջան երկասիրութեան բուն ասպարէզը մտանք: Սոյն տպարանին մէջ կը տպուին արեւելեան հայոց համար կրօնական և ուսումնական անբաւ զրքեր, պատերազմելով ընդդէմ սկզբանց անհաւատից. տպարանին մամլոց և մեքենայից ամենդհատ աղմուկը և շտապողական շարժումը, կարծես թէ կենդանի պատկերն է այն ահաւոր մրցանաց, ինչ որ հետու մեզմէ յարեւել՝ սովոր է պատահել:

Ի վերջոյ ուրեմն տպարանին ալ հրածեշտ տալով դուրս ելանք, և աշգերնիս դէպ ի երկինք ամբռնալով փառք տուինք Ամենակալին Աստուծոյ տեսածներնու և լւսածներնու համար:

Թարգ. Հ. Ն. Չ.

